

## ԿՐԹՈՒԱԿԱՆ

### ՃԱՌ ԲԱՐՍԵՎ. ՀԱՅՐԱՊԵՏԻ

(Կը կարդացուի Աւագ Հինգտաքրի, Ա. Պատարագի ընթացքին)

Լոեցէք ինձ, զաւակներս, ու ես ձեզի՝ իրեւ սիրելի ու հարազատ որդիներուն՝ Տիրոջ երկիւղը պիտի սորվեցնեմ աննախանձարար։ Վասնզի հարկը կը ստիպէ զիս, ու վայ է ինձ՝ եթէ չաւետարանեմ ու չը ծանուցանեմ թէ ի՞նչ է Աստուծոյ կամքը՝ բարին և հաճելին ու կատարեալլը։ Եզեկիէլ մարզարէն միշտ կը զարհուրեցնէ զիս՝ երբ ա՛յսպէս կը խօսի քահանաներուն՝ Աստուծոյ կողմէ։ Աթրդի՝ մարզոյ, տեսուչ կարգեցի քեզ այդ ժողովուրդին վրայ։ Եթէ տեսնես եկող սուրը, և չագդարարես փողով, ու անոնք չզգուշանան, ու եկող սուրը անպատճառ գտնէ սեէ մէկը, անիկա իր անօրէնութեան մէջ պիտի մեռնի, ու անոր արիւնը քեզմէ պիտի պահանջիմա։

Արդ՝ սուրը գեհենին սպառնալիքն է, իսկ փողը՝ Աստուծոյ պատուիրանքը, զոր կը հազորդիմ ձեզի ահաւասիկ, եղբայրներ ևս մարդ նմ ձեզ նման, ու ա՛լ տեսիլ մեղքերու մէջ զլոտորած, բայց որովհեան տեսուչ և խրատող կարգուած եմ ձեզի՝ լալով ու սրտիս հառաջանքով և սիրով կը ներկայացնեմ ձեզի Աստուծոյ կամքը։ Մի՛ կարծէք թէ նորալուր կամ մտացածին խօսքերով տագնապեցնել կ'ուզեմ ձեզի, վասն զի սուուզիւ ես ալ ձեզի համար համար պիտի պատմամ Աստուծոյ։ Ասոր համար պարզ խօսքերով կը զեկուցանեմ ձեզ հինչն ի վեր սուրը հայրեկն աւանդուած կանոնները։ Նախ զիտցէք որ ոչ թէ հրեշտակներուն տրուեցաւ քահանայութեան պատիւը, վասն զի անմեղ են անոնք, ալ՝ մարգոց։ Որովհետեւ ինչպէս որ մենք կը մեղանչենք ու թողութիւն կը յուսանք Քրիստոսէն, նոյն պէս ալ ձեզի կուտանք թողութեան և ապաշխարութեան յոյսը։ Ուստի կ'աղաւչեմ որ համբերութեամբ լուէք ինձի ամէնքդ։

Ահա վերէն կը բացուի երկինքը, ու Քրիստոս իջնելով՝ կը բազմի այս սուրը

սեղանին վրայ, ու երկինքի հրեշտակները երկրի վրայ կը ծաւալին աներեւութապէս ու կը բոլորուն այս սեղանին չուրջը։ Ըստառաւորելու համար Աստուծութորդիին, և Առուր Հոգին իր բարիքներու չնորհները առատորէն կը բաշխէ սրբութեամբ մօտեցողներուն։ Եւ արդ գուք, եղբայրներ, միծ զգուշութեամբ և երկիւղով մասածեցէք, ու տեսածնիդ միմիայն հաց ու զինի մի՛ նկատէք, այլ՝ այն մեծ խորհուրդը, որ ծածկուած է մարմնաւոր աչքերու տեսութենէն, և որ միայն հոգիի աչքով կը տեսնուի անոնց՝ որոնք սրբութեամբ կը խնդրեն զայն, և որով կը սնանի հոգին և կ'ուրախանայ աստուծային ցնծութեամբ։ Աստուծած կրնար հում միսի ու արիւնի գարձնել զայն, ինչպէս պատահեցաւ սուրբերէն մէկուն։ բայց որովհեան մեր զգայարանքները չեն կրնար հանդուրժել հում միսին ու արիւնին, այդ պատճառաւ հացով ու զինիով տապաւրեց Աստուծած, ուստի իրեւ պարզ հացի մի՛ նայիք անոր, ու զինի մի՛ նկատէք զայն։ Որովհեան ասիկա Քրիստոսի ճշմարիտ մարմինն ու արիւնն է։ Հըլլայ որ մէկը սովորական ընդունելութեամբ ու արհամարհանքով իրեւ դոյզն բանի մը մօտենայ, ասիկա կիզող կրակ է՝ այրող ու սպասող մեղաւորներուն։

Ուստի հարկ է նախ սրբուիլ մեղքերէ ապաշխարութեամբ, որպէսզի մեր շատ մեղքերու պատճառով չայրինք կրակին մէջ, ինչու որ կ'այրին կը սպասին հոգիներն անոնց՝ որոնք չեն հեռանար մեղքերէ, ու կապուած կը մնան անոնց։ Դարձեալ չըլլայ թէ մէկը յուսահասութեամբ հեռանայ՝ սնոտի երկիւղ պատճառելով։ Այդ երկիւղը աւելի արհամարհանք է Աստուծոյ գէմ։ վասնզի ա՛ս է երկինքի արքայութեան գուոը, ու արքայութիւնն իսկ, որ է նոյնինքն մեր Աստուծածը Յիսուս

Քրիստոս, ու որբութեամբ մօտեցողները անջնջելի կերպով օրդեգիր կ'ընէ Երկնաւոր Հօրը։ Գիտնալ պէտք է նաև՝ թէ հարազատ զաւ զաւակը հօրը նմանութիւնը կը բիրէ իր վրայ և դու երբ կ'ըսես՝ «Հայր մեր որ յերկինս», ու խնդրուածք կը մատուցանս (Երկնաւոր Հօրդ), արժան է որ անոր նմանութիւնը փայլեցնես անձիդ վրայ, որպէսզի լուսի խնդիրքդ, իսկ եթէ կատարեալ ու բարերար Երկնաւոր Հօրը նմանութիւնը չունենաւ այն ատեն չի լսեր քեզ, ու չի խոնարիր քու աղաչանքիդ, այլ կը լսէ միայն սանդարձմետը բնակող չարին հայրը, որուն գործերուն կը նմանին քու գործերդ ալ։

Այժմ իմանալով զայս՝ հեռու վանեցէք ձեր անձերէն չարութիւնն ու ամէն կերպ խարդախութիւնները։ Մրտանց ներեցէք ձեր եղբայրներուն յանցանքին, ու վերցուցէք ձեր մէջէն խէթն ու ատելութիւնը, որպէսզի դուք ալ ողորմութիւն գտնելով Երկնաւոր Հօրմէն արժանի ըլլաք այս պատարագին։ Հեռու թող ըլլայ ձեզմէ անհաւատութիւնը, խղճի արտան ու թերահաւատութիւնն, ու ասոնց նման բանիր Զնիցեցէք ձեր մէջէն նախանձը, նինդութիւնը, չարութիւնը, կեղծաւորութիւնը, հպարտութիւնը, ամբարտաւանութիւնը, ամբարհաւածութիւնը, մարդահաճութիւնը, հակառակութիւնը, ոխը, վաշխը, տոկոսը, ու ամէն չարիքներու արմատ՝ արծաթափերութիւնն ու ազահութիւնը, կանացի փաթեթանքներն ու կախարդական գեղերը, ամէն տեսակ չար խօսքերն ու թշնամութիւնը, ցանկական կերքերը, մանաւանդ ձեր բերնէն ելած տգեղ ու ախեղ հայնոյանքները՝ որով կը նախատէք զիրար, և անօրէն կուապաշտութիւնը և անկարգ ու անառակ մոլորութիւնները, զորս յիշելն անգամ կ'ապականէ ու կ'ապտուտէ միտքերը, նախ իրը՝ ու ապա լսողներունը։ վասն զի գատասատանին օրը պիտի որդնոտին զաւնոնք յեղյեղող գարշելի բերանները, վասն զի Տէրը ինքն ըստած է։ «Ալ որ մօրոս կ'ըսէ եղբօրը՝ պարտաւոր պիտի ըլլայ գեհենի կրակին»։ արդ պէտք է արժատախիլ ընել այդ բանը մեր մէջէն։

Թո՞ղ չըլլայ այսուհետե ոչ մէկը չնաշող, պոռնիկ, արուագէտ, զող, յափըշտակող, գիճացող, որովայնամոլ, արբեցող,

չարակամ, չարայոյզ, սպաննող, խռովար, անողորմ, բանաւարկու, պիոնդ, թըշնամանող, երդում ընող, ուխտազրուժ, անօրէն, անիրաւ, բամբասող և ուրիշ մեղքերու տէր, վասնզի կան մեղքեր որնք մահու չափ են, զորս արժանի անզամ չեմ համարիր յիշել այստեղ։ Այս բոլորէն վերի ոչ չհամարձակի հերձուածող ըլլալ։ Այս ըսելով՝ կը պատուիրեմ որ հին մարզը բոլորսվին մէկ զի ձգէք իր ամէն չար զործերով։ Այլ զգաստանալով՝ եղէք ամէնքդ պարկիշտ, սուրբ, խոհեմ, հեզ, քաղցր, անոխակալ, խաղաղաբար, ողորմած հրանդղներու և վշտացեալներու հանդէպ, զթացող եղէք տնանկներուն, աղքատներուն և կարուտներուն նկատմամբ, զարդառւեցէք ամէն առաքինութիւններով, սիրով, հաւատագով, յայսով, ու կատարեալ սէր ունիցէք Աստուծոյ և մարգոց հանգէպ, վասն զի ամէն առաքինութեանց լրումը, ոչընէ՝ բխած սուրբ սիրտէ ու անկեղծ հուատքէ։

Պատուեցէք ձեր հայրերն ու մայրերը, սիրեցէք ձեր կինները իրեն ձեր անձերը, և զուք կանայք՝ հնազանգեցէք ձեր այրերուն իրեն Տիրոջ։ ամէնքդ ալ երկիւլ ունիցէք Աստուծմէ ու պատուեցէք և սուրբ պահեցէք կիրակի օրը։ Երիտասարդներ և կոյսի՛ր, սիրեցէք սրբութիւնը, որպէսզի այս սրբութիւնը ընդունելով՝ լուսաւորուիք լուսափայլ հայելիր նման, որուն մէջ կը ցոլան արեւին ճառագայթները։ Առաքինութիւններու մէջ անհեցէք և ապրեցէք սրբութեամբ, որպէսզի առաքեալին խօսքին համեմատ չգատապարտուիք, վասնզի անարժան հաղորդութենէ առաջ կուգան շատ մը անտանելի ցաւեր ու նեղութիւններ, բորոտութիւններ և այլն։ Չըլլայ որ մէկը կեղծաւորելով ներս մտնէ եկեղեցիէն և գուրօս կեցողները կարծեն թէ հաղորդուղներէն մէկն է անիկա։ վասնզի երկմիտը հեռու է Աստուծմէ, ու Աստուած չի փորձուիր։ Մարգոցմէ զալիք ամօթէն մի վախնաք, ինչու որ այդ ամօթը բան մը չէ, այլ զատաստանի օրը կրուելիք ամօթն է մեծ ագոյն ամօթը։ Ինչ որ հիմա կը պահեն մէջէ և չես խօստովանիր ու չես ապաշխարեր, հոն հրապարակաւ պիտի յայտնուի մեծ գատաւորին առջեւ, և ուր ոչինչ պիտի կրնաս պահել։ վասնզի քու հոգիդ ինքնին գատախազ պիտի ըլլայ քեզի։

## “ՔԱՆՉԻ Ի ՍՄԱ ՇԱԳԵԱՅ ՄԵԶ ԼՈՅԱ”<sup>(\*)</sup>

Այսօր գահակալութեան տարեդարձի տօնն է Ամենայն Հայոց Վեհափառ Տ. Տ. Վաղգէն Ա. Կաթողիկոսին: Մեզի համար, բոլոր հայոց համար, որոնք իրենց սրտին մէջ Ա. Կուսաւորչի տեսած լոյսէն չող մը ունին, բոլոր անոնց համար որոնց մտքին մէջ Ա. Կուսաւորչի բերած լոյսը կը ճառագայթէ, անոնց համար առն է այսօր:

Աշխարհիկ իշխանութիւններ հանդիսաւորապէս կը տօնեն իրենց թագաւորին գահակալութեան տարեգարձը, ինչպէս մենք Յորդանանի մէջ կը տօնենք մեր Վեհապետի Հիւսէյն Թագաւորի գահակալութեան տարեգարձը: Այսօր գահակալութեան տարեգարձն է մեր հոգեօր իշխաննին, որ մեր Վեհափառն է: Եւ ահոգի առաւել է քան զմարմին: Հզգեորը ան մեր բուն, աղոնւական էութիւնը կը կազմէ: Այս պատճառով կարեար է մեր Եկեղեցին համար այսօր տօնախմբութիւնը:

Ասկէ 1600 տարի առաջ հաստատուած Ա. Կուսաւորչի Դահը գեռ կը մնայ կանգուն և իր գահակալն ունի: Ա. Կուսաւորչի և անկէ առաջ Ա. Թագէսոր և Բարթողիմէսոր

(\*) Քարազ՝ խօսւած Ա. Ցակարեանց տանարին մէջ, Կիւակի օր, Հոկտեմբերի 6ին, Ն. Ա. Օծուրին Տ. Տ. Վաղգէն Ա. Կաթողիկոսի Օծման Տ. Տաեղարձի առիրով, Ամեն. Մրազան Պատիարէ Հօր կողմէ:

հաստատած Էջմիածնի այս Աթոռը երկար դարերու ընթացքին ի՞նչքան հարուածներ ընդունեց, և ի՞նչ մըրիկներու և փոթորիկներու խաղալիք դարձաւ, ի՞նչ վիշտեր անոր սիրաբ խոցեցին՝ ի տես հայ ժողովուրդի կոտորածին, ջարդին և աշխարհի չորս կողմերը ցրւումին: Քանի՛ քանի անգամներ սարսկցաւ, բայց այնուհանդերձ տոկաց սուրգու չինար Էջմիածնը և կանգուն մնաց և տակաւին կանգուն կը մնայ մայր հոգի վրայ: 1600 տարիներէ ի վեր կանգուն կը մնայ ոչ թէ միայն չէնքը և Աթոռը, այլ այդ գահին վրայ կը հստի այսօր պատուական Կաթողիկոս մը, որ կը շարունակէ այն գործը զոր Կուսաւորչի սկսաւ: Եւ վեր կը բռնէ այն ջահը, զոր իր տեսած լոյսէն վառեց մեր Երկրորդ Կուսաւորիչը: Եւ հին հին գարերէն արձագանգող Ա. Էջմիածնի հոգետաւիդ քնարը՝ կը նուազէ ի լուր աշխարհի չորս կողմը ցրւուած և Մայր Հայրենիքի մէջ բնակող հուսատացհայուններու ականջին:

Այս մտածումը առաջին պատճառն է, որուն համար ուրախ ենք այսօրուան տօնախմբութեամբ:

Արդ, ահա՛ խօսեցայ ձեզի ամէն բան առանց քաշուելու, ասկէ ետք անպարտ եմ ես. ձեր արիւնը ձեր զլխուն. քաւուած եմ ես ձեր արիւնէն. վասնզի այսչափ պարտականութիւն միայն գրուած էր իմ վրաս: Բայց ես գիտեմ որ ձեր մէջ կան այնպիսինքը՝ որոնք արժէք չեն տար ըստածներուս. այդ պատճառաւ վկայ կը բռնեմ ձեզ բեմիս վրայէն այսօրուան ձեզի խօսածներս. իսկ գատաստանի օրն ալ Քրիստոսի բեմին առջև պիտի յիշեցնեմ զանոնք ձեզի՝ վկայ ըբանելով այս սուրբ Աւետարանս. այն առեն արհամարհողը այլևս պիտի չկրնայ արհամարհէլ. այլ պիտի կշտամբուի ու պիտի պատուհասուի ու անմար կրակը պիտի զրկուի:

Այժմ կը վերջացնեմ խօսքս, վասն զի ինչ որ անհրաժեշտ էր ըսել այս սուրբ խորհուրդին առթիւ՝ պարզեցինք ձեզի հա-

մառօտիւ և ըստ պատշաճի: Արդ, անոնք որ կը հաղորդուին արժանաւորապէս ու զարգարուած կ'ըլլան բարեգործութիւններով՝ Պետրոսին ու միւս առաքեալներուն հետ պատուաւելով կը պատկուին Քրիստոսէն ու մեր Աստուծմէն: իսկ անոնք որ պատամբութեամբ կը հաղորդուին՝ նորէն Խաչը կը հանեն Աստուծոյ Արքին, ու անոնք որ լրբենի երեսով ու անարժանութեամբ կը հաղորդուին՝ մատնիչ Յուղային ու խաչը հանողներուն մասն ու բաժինը կ'ընդունին: ձեր օգուտը զուք զիտէք: Եւ Հոգին Սուրբ, որ բնակարան է սուրբերու և ազբիւր է ամէն բարիքներու, մաքրէ ձեր հոգիներն ու մարմինները, ու վրկական խորհուրդիս հաղորդուելով՝ թողութիւն չնորնէ ձեր մեղքերուն. որուն՝ Հօր ու Միածնի Արդույն և մեր Տէր Յիսուսի Քրիստոսի հետ վառք յաւիտեանս. ամէն: